

281.64

Գ 1100

1861

Գ. Ա. Օժբեկ

Յ. Պալս, 1861 ս. յ. թիվը

Ս. ԵՐՈՒՍԵՂԵՄԸՑ ԽՆԴԻԲՆ

Ա Կ

Մ Ե Ճ Մ Ո Ւ Ա

Մ'էճմուայի Հավատիս օրագիրը որ տաճկերէն լեզուով կը հրատարակվի և Քաթօլիկ կրօնքին կը ծառայէ, Լուսաւորչական Հայոց Վերաբերեալ խնդրոյ մը վրայ երկու երկար յօդուած հրատարակած է :

Ըստ խնդիրը՝ Ո. Երուսաղէմայ խնդիրն է :

Եթէ կայ անանկ տեղմը ուր զանազան քրիստոնեայ հասարակութեանց կրօնական շահերը աւելի սաստկութեամբ քան այլուրեք իրարուկընդհարկանին, իրարու հետ կը մարտնչին և իրար ջնջել կըսպառնան, այն տեղը անտարակոյս Ո. Երուսաղէմայ քաղաքն է :

Եթէ երբէք կարելի ըլլայ ուրիշ տեղ այս շահերն իրարու հետ հաշտեցնել և զանազան դաւանութեամբ քրիստոնեայներն եղայրսիրութեան ու խաղաղութեան մէջ պահել իրարու հետ, այս եղայրսիրութիւնն անկարելի եղած է Ո. Երուսաղէմայ մէջ, ուր Քրիստոս վասն սիրոյ մարդկութեան ի խաչ մատնեցաւ : Յաւալի բան մըն է ասի և հակասական կ'երեւայ որ այն քաղաքն որ քրիստոնէութեան խանձարուրն ու օրբանն եղաւ, ասանկ քրիստոնէութեան ոդւոյն ընդդէմ ատելութեան ու կռւոյ ասպարէզ ըլլայ նոյն խակ քրիստոնէից մէջ : Ուզի հարկ չէ հոսանք պատճառները բնոտել, միայն իրը կը հաս-

Ո. Երուսաղէմայ մէջ, ուր Քրիստոս վասն սիրոյ մարդկութեան ի խաչ մատնեցաւ : Յաւալի բան մըն է ասի և հակասական կ'երեւայ որ այն քաղաքն որ քրիստոնէութեան խանձարուրն ու օրբանն եղաւ, ասանկ քրիստոնէութեան ոդւոյն ընդդէմ ատելութեան ու կռւոյ ասպարէզ ըլլայ նոյն խակ քրիստոնէից մէջ : Ուզի հարկ չէ հոսանք պատճառները բնոտել, միայն իրը կը հաս-



տատենք : Ամենքը գիտեն թէ վերջին Արեւելեան պատերազմը Ա. Տեղեաց խնդիրէ մը ծառեցաւ :

Ուրեմն տարակոյս անգամ՝ չը կրնար ըլլալ որ ինչ բան որ Ա. Երուսաղէմայ մէջ | ուսաւորչական Հայոց շահերուն համեմատ է , | ատին կամ Քաթօլիկաց և կամ Յունաց ընդհանրապէս շահերուն հակառակ է . ուրեմն Քաթօլիկները միշտ պիտի բնտրուեն այն բանը որ | ուսաւորչականաց միասակար է , և պիտի դէմ կենան այն բանին որ | ուսաւորչականաց օդտակար է : Ասոր թող չը վերաւորին մեր Հոռմէական ազգայինները : Կզգայնութեան մասին ամեն ինդրոյ մէջ երենց ու | ուսաւորչականաց շահերը նոյն են ու տարբեր չեն կրնար ըլլալ . նոյն իսկ կրօնական մասին ալ կարելի ըլլայ թերեւո իրաւախոհ ըլլալ իրարու հետ ուր որ ըլլայ Երուսաղէմէն դուրս , իսկ Երուսաղէմի մէջ քրիստոնէից ընդհանուր օրէնքին հետեւելով՝ կանթեղի մը համար , աւելի մը համար , փսիաթի մը համար՝ Հայ վարդապէտներն ու | ատին վարդապէտները իրարու գլուխ պիտի պատռեն , ասի անուրանալի է :

Ճամանակէ մը ի վեր Կզգին մէջ Ա. Երուսաղէմայ վանուց ու միաբանութեան բարեկարգութեան ինդիրը կը յուղի և կ'ըզքաղեցնէ ամեն կարգի | ուսաւորչական Հայերը : Իայց դժբաղ գաբար երկու կարծիք բաժնութած են ասոնք ու երկու կողմէն վերջին աստիճան յամառութեամբ իւրաքանչիւր իր կարծիքը կը պաշտպանէ : Կզգին մէջ ասոր վրայ անկողմնասէր և անաչառ վճիռ տուող մը գտնելը շատ դժար կ'երեւայ . է՞ն ա-

պահով ձամբան դրսէն դատաւոր մը դտնել ու  
անոր հարցընելն է : Այս դատաւորն ալ բնակա-  
նաբար Վահմէտական կամ Պրահման մը ըլինար  
ըլլալ, բոլորովին օտար ըլլալով եկեղեցական կար-  
գադրութեան վերաբերեալ խնդիրներու : Հար-  
կաւ այլադաւան քրիստոնեայ մը պիտի ըլլայ :  
Ի այս որովհետեւ այդ այլադաւան քրիստոնեայն  
պարտաւորված է Երուսաղէմայ մէջ | ուսաւոր  
չականաց վեասն ուզելու, ապա թէ ոչ իր կողմին  
մատնիչ մը և դաւաճան մ'եղած կ'ըլլայ, յայտնի  
է թէ այդ այլադաւան քրիստոնեայն որ գրու-  
թիւնն որ մեր առջեւը իբր աղէկ բան մը գովե-  
լու ըլլայ, անի մեզի համար գէշ և իր կրօնակ-  
ցաց շահուն համեմատ է . նմանապէս՝ այն գրու-  
թիւնն որ իբրեւ գէշ բան մը մեր առջեւը վար  
զարնելու ելլայ, իր շահուն հակառակ ու մեր  
շահուն համեմատ, որով մեզի համար աղէկ բան  
մ'եղած պիտի ըլլայ :

Արդ՝ Վեճմուան որ Քաթօլիկ շահերուն միջ-  
նորդ ու Քաթօլիկ կղերին բերանն է, երկար բա-  
րակ ապացուցանել ուզեր է, մեզի | ուսաւոր  
չական Հայոց, թէ Ո. Երուսաղէմայ Հայոց  
միաբանութեան համար Ազգային վարչութեան  
ըրած տնօրէնութիւնները գէշ են :

Բաել է ով՝

Վեզի համար, | ուսաւորչականաց համար,  
աղէկ են այն անօրէնութիւնները, որով հետե-  
ւաբար գէշ եղած կ'ըլլան Քաթօլիկներուն հա-  
մար :

Ալ կարծենք թէ Քաթօլիկ Վեճմուային այս  
վճիռը հերիք է համոզելու համար մեր սիրելի

կրօնակից ազգայինները թէ Ա. Երուսաղէմայ Հայոց վանքին և ազգին հոն ունեցած շահերուն նկատմամբ էն օգտակար կարծիքը այն է որ վարչութեան ըրած տնօրինութեանցը համաձայն է :

Եւ իրաւ ալ անանկ է :

Որո՞նք են վարչութեան ըրած տնօրինութիւնները Ա. Երուսաղէմայ մասին :

Ծանոց քննութեանը ըստ մտած՝ խնդրոյն խորը մոռնենք ու տեսնենք թէ ի՞նչ բան է Երուսաղէմայ միաբանութիւնը :

Ա. Երուսաղէմայ միաբանութիւնը կը բաղկանույ անդամներէ ու գլուէ մը որ Պատրիարք կ'ըսվի և որ միանդամայն առաջնորդն է բոլոր վեճակին \* : Այս միաբանութիւնը կը հրակէ բոլոր այն իրաւանց որ ունի մեր Վագր տնօրինական տեղեաց վրայ : Այս իրաւունքները ոչ բատրկով կրնան ծախու առնըվիլ, ոչ ալ բատրկով կրնան ծախվիլ, և անոնց աղքիւրն է ընդհանուր քրիստոսական հօտին մէկ մասն ըլլալը Հայ ազգին : Իբրև քրիստոնեայ՝ մեր աչքին այն իրաւունքները անանկ անհուն և անսահման արժէք մունին որ որչափ անոնց վրայ գողանք քիչ է : Ծանկ է նաև ուրիշ քրիստոնեայ ազգաց համար, և այս պատ-

\* Մէամուան կուղէ նմանցընել Ա. Երուսաղէմայ Պատրիարք իր կրօնական միաբանութեանց Աբբա-Հայրերուն : Ա. Երուսաղէմայ Հայոց պատրիարքը ոչ միայն Ծխաբանութեան գլուխն է, այլ նաև բոլոր վիճակի մը առաջնորդն է, և իր իշխանութիւնը կը տարածուի, Պէլրութի, Յապակէյի, Դամասկոսի, Կիպրոսի, Եգիպտոսի ևայլն Հայերու վրայ, և եթէ իբրև Վանահայր Վագային Վարչութեան իրաւասութեանը տակ ըլլալը շընդունին ոմանք, որ ատոր ալ ընաւ իրաւունք չիկայ մեր ազգին մէջ, գոնէ պէտք է ընդունին որ իբրև առաջնորդ՝ ազգային կեդրանական Վարչութեան կողմէն պէտք է ընտրուի և անկէ կախում ունենայ :

Ճառաւ է որ այն իրաւանց պաշտպանութեանը  
համար դեռ մէկ քանի տարի առաջ Տէրութիւն  
ներն իրաբու դէմ զինեցան :

Այս բոլոր իրաւունքները, այն բոլոր յանուն  
չայ ազգին ստացված տեղերը՝ որոնց մէկ բթա-  
չափին վրայ կը դողայ բոլոր Վզգը, ասոնք միա-  
բանութեան իր ստացվածներն են որ ինք կը մա-  
տակարարէ ու կը պահպանէ ու վեհանձնաբար  
անոնց վայելման միմիթարութենէն մաս մ'ալ  
Վզգին կը հանէ, չէ նէ Վզգին իրաւունքներն  
են, իր քրիստոնեայ ազգ մ'ըլլալուն իրաւունք-  
ները, որոնց հսկողութիւնը՝ Վզգը յանձնած է  
ինքզինքնին այդ բանին նըւիրող վարդապետնե-  
րու : Եւ կամ թէ այն վարդապետները որ այս  
նըւիրական պաշտօնը վրանին առած են, և ըսենք  
թէ միշտ խոհեմութեամբ և հարկ ըլլայ նէ՝ եր-  
բեմն ալ դիւցազնաբար կը կատարեն զանի, ազգ  
իրենց անձնուրացութիւնը յանկարծակի ինքզինքն  
ուրանալով բոլոր աշխարհի օրէնքներուն դէմ  
կրնայ արդեօք ըստանձնել ինչ որ Վզգինն է և  
իրենց մատակարարութեանը յանձնըլած :

Ի՞ոլոր Վզգին մէջ մէկ մարդ մը չը կրնար գըտ-  
նըվիլ կարծենք որ այս հարցմանց մէկէն չը պա-  
տաժիսանէ, թէ Վզգն է տէր և իշխան այն իրա-  
ւանց և միաբանութիւնը Վզգին կողմէն պաշ-  
տօնեայ մը :

Ի՞այց այս միաբանութիւնը՝ կրնայ արդեօք  
համեմատիլ կրօնական ուրիշ ուխտերու հետ,  
Քաբիւչներու, Պենէտիկուեաններու, Տօմի-  
նիկեաններու, Ֆուանչիսկէաններու, Ֆէցլան-  
ներու և Ծիստսեաններու միաբանութեանցը

Հետ որտնց արդիւնքը այնքան կը պանծացնէ  
Վէճմուա : Հոս տեղը չ'է այս մեծանուն ընկե-  
րութեանց ոգւցյն ու արդեանցը վրայ խօսելու ,  
այս ընկերութեանց որ անմահացած են ոչ այն  
չափ ըսկիզեները քրիստոնէութեան մատուցած  
իրենց ծառայութիւններովը՝ որչափ ետքերը  
մարդկութեան ընդհանրապէս և քրիստոնէու-  
թեան մասնաւորապէս հասուցած վեասներովն  
ու գործած ոճիրներովը : Հոս տեղը չ'է նաև  
ցուցնելու պատմութիւն ի ձեռին թէ ինչ կեր-  
պարանափոխութեանց ենթակայ եղաւ այս տե-  
սակ միաբանութեանց կազմութիւնը , թէ ինչպէս  
նոյն իսկ ասոնց նմանները զգալով բացարձակ  
միապետական վարչութեան անստեղութիւնները  
միաբանութեան գործերուն մէջ , ուրոյ բաշտրու-  
թւամբ մը ամոքել ձգտեցան զայն միապետութիւ-  
նը և իր հանուղնութեան դրութիւնը դասապար-  
տուելով որ հիմնէ ընդհանրապէս իրենց կա-  
նոններուն , նախամեծար ըսկսան համարվել նոյն  
իսկ Վեծն Պօսիւէի վկայութեամբ , այն միաբա-  
նութիւնները “ ուր կը հնազանդին բայց ոչ կը  
հպատակին , ուր կը կառավարեն բայց ոչ կը հը-  
րամայեն ” :

Հնշուշտ , ոչ թէ միայն Ա . Երաւսաղէմայ  
վանքն ու միաբանութիւնը , այլ աղդին ուրիշ  
վանքերուն ու միաբանութիւններուն և ոչ մէկը  
կ'ընդունի և ոչ ոք , որ Վէճմուային պանծացու-  
ցած ընկերութեանց դրութեանը և ոգւցյն ծա-  
ռայեն , այն դրութեանը որ իրենց զօրութեանը  
պատճառ եղած է և այն ոգւցյն որոյ ուրուա-  
գիծը մէկ քանի տարի առաջ արևմուեան Քաթօ-

լիկ միաբանութենէ մը ելած վարդապետ մը ներ  
կայացուց Ազգին :

Այս խնդիրն առ այժմ մեկդի կը ձգենք . առ  
միայն կ'ուզենք հաստատել հոս թէ բոլորովին  
ուրիշքան է Ա. Երուսաղէմայ վանուց միաբա-  
նութիւնը՝ Արևմտեան միաբանութիւններէն :  
Այս միաբանութիւնները եկեղեցական հիմնա-  
կան կառավարութեան բոլորովին օտար հաստա-  
տութիւններ են, որոնք ըստ ժամանակին ընկե-  
րութեան մէջմէկ պիտույխը համար հաստատ-  
ված են . զորօրինակ՝ Քրիստոնէութեան չորրորդ  
դարուն մէջ ուր Եւրոպա բարբարոսներու ոտից  
կոխան եղած, երկիրն անհերկ, գրականութիւնն  
անմշակ, Պենետիկեաններն իրենց պաշտօն յատ-  
կացուցին մտաւորական զարդացումն ու ձեռաց  
աշխատութիւնը : 13<sup>ր</sup> դարուն մուրացիանաց  
միաբանութիւնները սկսան հիմնրմիլ գլ'ւետա-  
րան քարոզելու և քրիստոնէական կենցաղը նախնի  
աղքատիկ վիճակին վերածելու համար . 16<sup>ր</sup> դա-  
րուն երբ Քաթոլիկութիւնը ըսկաւ ամեն կող-  
մէ ուժգին հարուածներ ու յարձակումներ կրել,  
երեան ելաւ այն համբաւաւոր միաբանութիւնը  
որուն պաշտօնն էր պատերազմ և որ աղաստու-  
թեան ըսկըզունքին դէմ մարտնչեցաւ կոյր հնա-  
զանդութեան ըսկըզունքով :

Վերջապէս բոլոր այս միաբանութիւնները  
մէջմէկ մասնաւոր նպատակի համար, Ազգին ու  
Եկեղեցւոյ գործողութեան շրջանակէն գուրա  
գործելու համար, Ձերմեռանդ կուսակրօնից մէկ  
տեղ գալովը ձեւացած ընկերութիւններ են իրենց  
մտանաւոր շահերն ունենալով, յար և նման առ-

և տրական ընկերութեամց , սա տարբերութեամք միայն որ ասո՞նց նալատակը մարմնաւոր շահ մըն է խակ անո՞նցը հոգեւոր : Այս ընկերութիւնները իրենց պաշտօնին մէջ չ'ունենալով բնաւ անանկ բան մը որ Վզգին կամ Վկեղեցւոյն իրաւանցը դպչի , ոչ մասնակցութիւն մը կրնային ունենալ Վզգին կամ Վկեղեցւոյն կառավարութեանը որ և է ճիւղին և ոչ ալ հետեւաբար կախում մը այն կառավարութենէն : Ոիայն թէ Վզգին ու Վկեղեցին զիրենք պէտք էր որ ճանշնար ու իրենց գոյութեանը թոյլտուութիւն ընէր և երբ զեղծ ման մէջ գտներվէին իրաւունք կ'ունենար լուծելու արտաքսելու , ինչպէս լրած են շատ մը Շաբեր ու թագաւորներ : Ուրեմն բնական բան էր որ այս միաբանութիւնները իրենք հաստատէին իրենց կանոնադրութիւնները և իրենք ընտրէին իրենց գլուխը զոր ոմանց համար Շաբը վաւերացընելու միայն իրաւունք ունէր :

Վրդ՝ վերը աեւսանիք որ Ա. Վրուսաղէմայ միաբանութիւնը բոլորովին տարբեր վիճակի մէջ կը գլունրվի : Ենի Վզգին վերաբերեալ էն սրբազն իրաւանց վրա դրված է , այն իրաւանց որոնց պահպանութիւնն ու հսկողութիւնը՝ Վզգային վարչութեան պարտաւորութեանց էն մեծը և էն փափուկն է :

Վզգային վարչութիւնը չը կրնար անհոգ կենալ այդ մասին , չը կրնար բեռոը վրայէն նետելու ըսել թէ միաբանութիւնն է պատասխանաւու : Ի՞նչ բանի համար է Վզգային վարչութիւնը , Ուստաւորչական հասարակութեան վարչութիւնը , իր գոյութիւնը ի՞նչ պատճառ ունի

Տերութեան աչքին, Վդդին աչքին, Եթէ այս  
և ասոր նման իրաւունքներուն պահպանութիւն  
նը իր պատասխանառութեանը տակ ըլ պիտի  
առնե : Աւ Եթէ ասի Վարչութեան պաշտօնին  
պարագայներուն մէկնէ, ըսելէ որ միաբանու-  
թիւնն ալ վարչութեան այս ճիւղին հոգաբար-  
ձու կարգըլած է, Բնչպէս կրնայ կեդրոնական  
վարչութեանէն անկախ ըլլալ, իր կանոնագրու-  
թիւնները ինքնօրէն հաստատել, իր գլուխը՝ որ  
պատասխանառու է վարչութեան, ինք ընտրել:  
Ո՞ր իրաւագիտութիւն, Եկեղեցական թէ քաղա-  
քական, կրնայ ասանկ հակառութեան մը թոյլ-  
տուութիւն ընել: Թոնդցուցնեն մեզի :

Աւ Քաթոլիկ Վէճմուան կը պընդէ թէ Վահ-  
մանադրութիւնը Ա. Արուսաղէմայ միաբանու-  
թեան իրաւունքները սոքի տակ առած է և թէ  
ասոր համար պէտք է սրբագրել Վահմանադրու-  
թիւնը: Քաթոլիկ Վէճմուան է, անցած տար-  
վան Վուշի անցքին դիւցազննը, որ չայ աղդին  
Վահմանադրութիւնը սրբագրելու ելերէ : ! ! !

Ա. Արուսաղէմայ միաբանութիւնը իրաւունք  
չունի, պարտաւորութիւններ ունի: Երբ պար-  
տաւորութիւնները կատարէ, այն առեն իրա-  
ւունք միսյն ունի Վզգային երախտագիտու-  
թեան: Իսկ Երբ անկարօղ ըլլայ կատարելու,  
Երբ անկարօղ ըլլայ մինչեւ անգամ կանոնաւոր քը-  
ւէարկութիւն մընելու, Երբ անկարօղ ըլլայ  
մինչեւ անգամ իր ստորագրութիւնը դնելու, մա-  
նաւանդ Երբ աղգային վարչութեան չ'ուզէ հը-  
նազանդիւ, Երբ աղգային վարչութեան հրաման-  
ներուն դէմ տպատամբ գլանըլիի, Երբ աղգային

վարչութեան զբկած մարդիկը չ'ընդունի ետ  
գառձենէ , Կցգային վարչութիւնը առ ժամին ու  
շինչ կրնայ տնօրինելի պատիժ , զի պատասխանաւ-  
առ գլուխ չըկայ , այլ կրնայ արդեօք պատուել  
այդ միահամուռ անհնազանդութիւնը , զայն  
գործողներէն մէկը Պատրիարքութեան պաշտօնին  
բարձրացնելով և կրնայ արդեօք անթերի վստա-  
հութեամբ զանի անկէ ետեւ պատասխանաւու-  
գլուխ ճանչել միաբանութեան :

Կրօնական ու Քաղաքական ժողովները մտա-  
ծելով ասոր վրայ , քըւէից մեծ բաղմութեամբ ո-  
րոշեր են , թէ պէտք է որ Պատրիարքը միաբա-  
նութեանէն դուրս մէկը ըլլայ և զայս որոշումը  
Ծնդհանուր ժողովին հաւանութեանը ներկայա-  
ցուցեր են :

Հոս լաւ պէտք է դիտել թէ Կցգային վար-  
չութեան համար ինչպէս և Կցգին բոլոր ողջա-  
միտ մասին համար՝ էական կտորը այս չէ , այլ  
այն է որ միաբանութեան և վանուց կառավա-  
րութեանը մէջ բացարձակ միապետութեան դը-  
րութիւնը որ իր վերջին ծայրն եր հասած հան-  
գուցեալ Պատրիարքին օրովը՝ բարեխուռնի , մի-  
անգամայն այս միաբանութեան ձեռքը յանձնը  
ված հոգաբարձութիւնը՝ կարգի մ'ու կանոնի  
տակ դրվի ու միաբանութեան Կցգային վարչու-  
թեան հետ ունեցած յարաբերութիւնները բնա-  
կան հիմանց վրայ հաստատվին , այսինքն՝ այն հի-  
մանց վրայ որ բնականաբար կը բղխին վերը մեր  
հաստատած սկզբունքներէն . վերջապէս միաբա-  
նութիւնը որչափ կարելի է աւելի գործէ և Կցգը  
որչափ կարելի է աւելի հըսկէ , միաբանութիւնը

իր պարտաւորութիւններն անթերի կատարէ , և  
Վզգը իր իրաւունքը լիուլի կերպով գործածէ .  
Երուսաղէմայ վանքը ըլլայ միանգամայն լուսա-  
ւորութեան վառարան մը Վզգին համար , և մի-  
աբանութիւնը իր ձեռքը յանձնրված պաշտօնին  
բարձրութեանն ու փափկութեանը համեմատ  
կարողութիւն ունեցող անդամներէ բաղկանայ :  
Եթէ այս ըլլայ , այն ատեն Վզգը բոլոր՝ փոխա-  
նակ կեղակարծ նզովքի մը՝ աղդովին ընդունված  
հիմնական ու անխախտելի օրէնքով մը Պատրիար-  
քութեան իրաւունքը միաբանութեան մէջ կը  
հաստատէ դարսոց ի դարս . վասն զի եթէ միա-  
բանութիւնը արժանի գլուխի , են ապահով ճամ-  
բան այս է :

Վոր համար ահա Վզգային Արքութիւնը  
Ո. Երուսաղէմայ համար ընտրըվելու Պատրիար-  
քը պարագայններէ ստիպեալ գուրսէն ըլլալու  
խնդիրը յուզելով , իբրեւ բացառութեամբ մի  
միայն այս պարագային մէջ ընել ուզեց , այն յու-  
սով որ ասկէ եաքը Արքութեան ըրած տնօրէ-  
նութեանց գործագրութեամբը հարկ չ'ըլլայ այս  
միջոցին գիմելու :

Արքութիւնը իրաւունք ունէր ասանկ տնօ-  
րէնութիւն մ' ընելու . զի թէ և նզովք ալ ե-  
ղած ըլլար կամ նզովքին մարզովը աւանդութիւն  
մը գտնրված ըլլար Վկեղեցական կառավարու-  
թեան մէջ , նոյն խակ նախնիք ասանկ արտաքսյ  
կարգի պարագայի մէջ այդ նզովքին այդ աւան-  
դութեան դէմ դրսէն Պատրիարք մը կարգելու  
օրինակ տուած էին և աւանդութիւն ըսվածն ալ,  
եթէ աւանդութիւն կայ , կրօնական աւանդու-

Թեան մը ոյժը ոչ երբէք կլնայ ունենալ . թողոր  
այդ աւանդութիւնը շատ շատ 150 տարվան ա-  
ւանդութիւն մըն է . թող որ այդ աւանդու-  
թիւնն ալ կութէմպէռկէն և մեր Վզգին մէջ  
Օսկանէն ետքը և ոչ առաջ ըլլալով՝ ի գիր աւան-  
դեալ ըլլալու եր ընդունելի ըլլալու համար , որով  
նզովքին գոյութիւնն ալ գոնէ տարակումելի ըլլա-  
լով՝ ատանկ սովորութիւն կամ անդիր կանոն մը  
ջերմեռանդ երեւակայութեան մը միայն յատուկ  
է մինչեւ աւանդութեան մը կարգ բարձրացնել :

Ի՞նչ գարձեալ ասոր համար է , որ Ի՞նդհանուր  
ժողովց դիւանն ալ խաղաղասիրական ոգիէ շար-  
ժեալ և անձեռուրացութեան օրինակը ինք տալով  
անոնց՝ որ ամենէն աւելի թերեւս պարտաւորու-  
թիւն ունին խաղաղութեան համար ամենայն  
ինչ զոհելու , զոհեց մինչեւ անգամ ինչ որ շատե-  
րուն աչքին օրինաւորութեան կէտ մըն էր և  
Վզգին օգուտ :

Ի՞այց Դիւանն այս առաջարկութիւնը չ'էր  
կրնար պաշտօնական կերպով ընել , զի տարօրիւ-  
նակ պատասխանատուութիւն մատած կ'ըլլար  
վրան Ի՞նդհանուր ժողովին առջեւ , այլ Ի՞նդհա-  
նուր ժողովին մեծադոյն մասին խաղաղասիրական  
ոգւոյն վրայ ունեցած վատահութեամբը քաջա-  
լերված խորհուրդ մըն էր որ կուտար հինգ Լ-  
պիսկոպոսներու՝ որոնց եկեղեցական բարձր պաշ-  
տօնը և անկէ բղխած իրաւացի ազդեցութիւնը  
որով հաւասարապէս կրնան գործել ամեն կարգի  
ազգայնոց վրայ երբ յանուն արդարութեան ու  
խաղաղութեան կը խօսին , իրենց դիւրութիւն  
կուտար խաղաղարար ըլլալու Վզգին մէջ : Դի-

ւանն այս զոհը ընելով, այսինքն այս առաջարև կութեան ընդունելութեանը աշխատելու խօսք տալով, խնդրոյն էն հիմնական կտորը, այսինքն՝ բարեկարգութեան խնդիրը ըստ մեծի մասին աշխատած կը կարծէր և այս վերջնի պարագայներուն մէջ իրենց գործքերովը ընդհանրապէս իրքեւ ապրատամք ու խոռվացոյզ ձանցըլված երկու միաբան վարդապետներուն համար զատ պայման դնելով որ դուրս մնան ընտրելեաց ցանկէն, նոյն իսկ բարեկարգութեան խնդրոյն վրայ մէկ կողմէն կերպով մը ակամայ հրաւերված կեղակարծ կամ իսկական վտանգը, միւս կողմէն ուրիշ կերպով հեռացնել կ'ուղեր\*:

Հինգ եպիսկոպոսները որոնց մէջը երկու կողմին ալ կարծեացը ծառայող անձինք կային, չուզեցին բնաւ ինչ զոհել իրենց կարծիքներէն և Դիւանն ալ մինչև ցուցված պայմանաժամին լրանալը՝ ընդունայն պատասխանի մը սպասելէն ետքը, պարտաւորեցաւ Դգին ողջամիտ մասին հետ խնդիրը այն կէտին մէջ նկատել ուր կը գըտնըլիք վերջնի խնդհանուր ժողովին առաջ։

Դհա ասոնք են Դգային վարչութեան ըրած վերջին տնօրէնութիւնները Ա. Երուսաղէմայ խնդրոյն մէջ։

Դգային վարչութիւնն այս տնօրէնութիւններն ընելով իր պարագը կատարեց և իր խղճմը տանիքն ու պատասխանատուութիւնը ազատեց հակառակ տնօրէնութենէ մը ծագելիք հետեւու-

\* Այս վարդապետներէն Սահակ վարդապետը Ա. Պատրիարքի ներկայութեան և Ազգային ժողովի մէջ երգում ըրած է հանդիպաւոր՝ չընդունելու վերուսաղէմայ Պատրիարքութիւնը։

թիւններէն : Աթէ այս մասին Աահմանադրութիւնն իրեն տուաջնորդ բռնելըւն համար՝ այս կերպ վարսելու պարտաւորեցաւ, ատով Աահմանադրութեան պատիւը կ'աւելնայ և ոչ թէ կը նուազի , ինչպէս կ'ուզէ հաւացընել մեզի Աէճմուան : Այս . եթէ Աահմանադրութեան օրովն ըսկաւ Ազգը իր ուշադրութիւնն ու խընամքը տարածել Ա. Երուսաղէմայ վանուց վիշակին վրա , ատի Աահմանադրութեան էն գեղեցիկ արդիւնքներէն մէկը պէտք է համարվի :

Խսկ ասանկ սրբազն պարասաւորութեան մը կատարմանէն ծագած շփոթն ու իրարանցումը և անոնց բոլոր աղետալի հետեանքները՝ այն անձանց միայն արդիւնքն են որ ամէն տեսակ վարչութեան տակ , անկանոն և կանոնաւոր կառավարութեանց օրով , միշտ ու ամէն խնդրոյ մէջ վարչութեան հակառակին իրենց սովորութիւն ըրած են և կը հակառակին երբ վարչութեան "գործողութիւններն Ազգային յառաջդիմութեան , օրինաւորութեան և բարեկարգութեան ինպատճ ըրան :

Աահմանադրութեան հաստատութենէն առաջ և քանի տարիներ առաջ , քանիցս արդէն յուղվածէր Ա. Երուսաղէմայ խնդիրը և մի և նոյն անձանց յարուցած ընդդիմութիւններովը խափանված էր . և այն ատեն դիւրութեամբ գործ տեսան , զի կանոնաւոր բան մը ըսկ կար ազգին մէջ . Աահմանադրութեան օգուտը սանեղաւ որ այս անդամ Ազգովին ընդունված օրէնք մը կար օրինաւոր ազգային երեսփոխանութեամբ ու կանոնաւոր վարչութեամբ , որ թումբ մը եղաւ կրից յորձանացը դէմ :

Եւ մենք համոզված ենք, որ Աահմանադրութեան շնորհիւը այս խնդիրը կը լուծվէր յօդուատ ազգին առանց դղբդման և ընդուՆացն կ'ըլլային բոլոր հակառակ ջանքերն ու թելատրութիւնները, եթէ այս թելադրութեանց գլուխ չը կայնէր կղերին մէկ մասը իրեն պարագլուխ ունենալով պատկառելի ծերունի մը, ու ժմանամեայ Եպիսկոպոս մը, որուն ալեքը անխողջաբար իր կրիցը գործիք ու խաղալիք ըրաւ հակառակ կուսակցութիւնը, և եթէ կեզակարծ նզովքի մը պարզ սիրտերու ազգած սարսափովը ու ամիկ հասարակութեան վրայ բանելով մինչեւ անդամ կրօնական սուրբ զգացումը ամբարչուաբար գէնք և վառօդ միանդամայն չ'ընէին Եպիսկոպոս վարչութեան դէմ, Աահմանադրութեան դէմ և օրինաւորութեան ըսկզբունքին դէմ։

Կղերը մոռցաւ այս պարագային մէջ իր Եպուածային առաքելութիւնը, սիրոյ և խաղաղութեան պաշտօնը, և կուրօրէն գործիք եղաւ կյր հնաղանդութեամբ, խուզովութեան և կուրիւներու։ Փոխանակ օրհնելու աւելի սիրեց անիծել, փոխանակ օգնելու աւելի սիրեց հալածել, և փոխանակ արդարութիւնը խօսելու ու ճշմարտութիւն քարոզելու, անիրաւութեան ձեռք կարկառեց մտերմաբար ու նախապաշարմանց տիսուր արձագանքն եղաւ։ Եւ Ե.յն որ ամենէն աւելի իրաւունք ու պարտաւորութիւն ունէք խաղաղութեան ձայնը լսեցնելու կրից և ընդդիմահարութեանց շփոթին մէջ, անի ամենէն աւելի փչեց բորբոքեց հրդեհը և չուզեց յարգելայն ձերմակ մազերու փառաւոր պսակը, որով

տարիքը պասկած է իր օծեալ գլուխը :

Ո՞նք յցսերնիս չ'նք կտրեր մեր կղերին բարեպաշտ մասին ճշմարիտ զգացումներէն, որ ամենամեծ մասն է : Այսկեան մը իր խաղաղասէր ընթացքէն խոսորած և յանդէտս անվերջանալի կուներու պատճառ եղած՝ արդէն սիրու ճամփած և աչքն արտասուալից կ'ըսկըսի հանդիսաւոր ըլլալ այն անցքերուն որ բոլոր ազգասիրաց միօրինակ ցաւ կը պատճառեն : Պիտի ըսկընայ երկար առեն անտարբեր մնալ և վերջապէս դարձեալ ի՞նք միջնորդ ըլլալով հաշտութեան, և անձնուրացութեան ու զիջման առաջին օրինակը դարձեալ ի՞նք տալով, պիտի եղծէ բոլորովին այն տիսուր տպաւորութիւնը զօր իր ընթացքը թողուց շատերուն մըտքին մէջ :

1861 Օգոստոս 1  
Կ. Պոլիս

Գ. Ա. Օբխակ.